

9748/1

893.72

U-57

1908

\$ 2004

5-17.10  
391.71-2  
6-55

ԱՆ-ՍԿԻՅ

391.71  
6-57

# ՓԱԽԱՏԱԿԱՆԸ

(Ո-ՈՒՍ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԵՐՈՒՄ ԿԵԱՆՔԵՆ)

ՓՈԽԱԴՐԵՑ

## ՀՄԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՑ

(Մ. Տ. ՇԽԱՏ)

Ֆ. ՊՈԼԻ. ԲՈ

1908

ԱՆ - ՍԿԻՅ

41

Thoppur - Marapuram, Jaffna District

S. Gaynor

W. M. Teague

1-08

## ՓԱԽՍՏԱԿԱՆ

(Ո.Ա.Ս ՑԵՂԱՓՈԽԱԿԱՆՆԵՐՈՒ ԿԵԱՆՔԵՆ)



Φ Ή Ι Σ Τ Ρ Ε 8

ՀԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՑ

(U. S. thus)



87 U. S. P. U. H. B. H. G.

Ա. Խ. Հ. ՏԵՇՎԵՐԻՆԻ Ա.

4. 901 b II

9748/1

939

## ՅԱՌԱԶԱԲԱՆԻ ՏԵՂ

Ներկայ թատերգութեան վերնագիրն ինքնին ցոյց կուտայ իւր բոլանդականթիւնը : «Փախստական»ը կամ ինչպէս բնագիրը կը կրէ՝ «Եօթանամնական»ը ռուսաց աշատադրական շարժման նորագոյն մէկ էջը կը պարունակէ և այնքան յատակ արտայայտուած , որ նա լիովին մատչելի , մարսելի է Հայ հասարակութեան բոլոր խաւերուն : Միեւնոյն ժամանակ այնքան ալ օրինակելի նիւթ մ'է , որ զայն կարող ենք յանձնարարել Տաճկահայ ժողովուրդին ո՛չ միայն որպէս թատերախաղ , — որու համար վստահ եմ թէ մեր մայրենի աղքատիկ բերմի գեղեցիկ զարդերէն մին պիտի կազմէ , — հապա նաև որպէս ժողովրդական ընթերցանութեան նիւթ :

«Փախստական»ի մէջ ցայտուն կերպով նկարագրուած է ռուսաց ամնայայտանի յեղափոխականներէ միոյն դէմքը , որ իւր եռանդուն և հանրանուեր գործունէութեան պատճառով 1880 թուականին ձերբակալուելով կը դատապարտուի մշանջնեական աքսորի՝ հրաժարացին սառնամանեաց մէջ , հնթակայ տաժանակիր աշխատանքնեւրու . . .

Գանձենը , ներկայ աշխատութեան դլխաւոր հերոսը , մէկն է ռուսաց աշատական գործի կենդանի նահատակներէն , որ ամբողջ քան տարի զաժան աքսորականի կեանքը ապրելէ յետոյ՝ յեղափոխական գործի ծարաւով պապակուած , փախուստ կուտայ մարդկային տանջանարանէն — Սիպիրէն և կը վերադառնայ սլրուպականացով արթնցած ռուս ժողովրդի շահագործուող խաւերու գիրկը և կրկն կը նուիրուի իւր սիրած ու պաշտած Մեծ Գործի ծառայութեանը , հանապազ ենթալիայ հալածանքներու , տանջանքներու և իսկական յեղափոխականի անխուսափելի զրկանքներուն : Անոր ժողովրդաւէր հոգին հանգիստ չունի՝ քանի դեռ ժողովրդն ազատ չէ , քանի զեւ բանագետութիւնը կը չսպանակէ 150 միլիոն ժողովրդոց բազդը ճնշել իւր ճիրաններով և քանի դեռ հարազատ ընկերութեան ծոցին մէջ զաւակարգային խարութիւնները ժողովրդի մէկ մասը կը զլորեն դէպի տնտեսական անկումն , ի հաշիւ ափ մը առանձնաշնորհնեալ մարդկանց , օրըսաւըէ ընկերացին կեանքը վերածելով իրական դժոխքի :

Ուստի և Գանտէկը, որպէս անքուն պահապան հրեշտակ, կը հասն: սին բոլոր տեղերը, ուր անարդարութիւն, անազատութիւն և շահագործող ու շահագործուող դասակարգեր կան, կը հասնի սրասաքաց ու անվեհեր և իւր շուրջը փրկարար գիտակցութիւն կը սփաէ, ճշմարիտ յեղափոխականի մը և ընկերվարականի մը օրինակը գծելով:

Գանտէկ, ինչպէս որ վայելէ գործի և ոչ լոկ խօսքի մարդկանց. Կը խօսի գեղջուկին ու գործաւորին հետ այնպէս, ինչպէս կը խօսէր տաքարիւն վառվառուն երիտասարդ մը իւր կարօտակէղ սիրութիւն հետ, — անկեղծ շեշտով, կեանքի պարզ օրինակներով և իւր կեանքը զոհարեելու երջանիկ տրամադրութեամբ...

Ա՛չ, որքան կը ցանկայի, որ մեր ազատական Գործիներն ալ հետեւէին Գանտէկներու օրինակին և առաջնորդուին միայն եւ միայն Հանրութեան շահերով...

Գրքոյին երկրորդ հերոսը Շահագործուող Դասակարգի անդիտակից զաւակնէ — հոգագորկ գեղջուկ Ֆեուր, որ ամբոխային արամարանութեամբ իւր երկրի մէջ կասարուող անարդարութիւնները կը վերադրէ ոչ թէ բուն չարեաց աղբիւրին, այլ զայն շրջապատզներուն: Ասոր հետ մէկտեղ Ֆէտորը հաւատացած է, որ եթէ անարդարութիւնները Հիւսիսային Սրիի ականջը համանի, ան խարյան վերջ կը դնէ ամսն կարգի ու ամսն դոյնի շահագործումներուն:

Մինչդեռ...

Ֆէտօրները, Աստուած իմ, որքան բաղմաթիւ են անոնք ամենու և յաձակն սերած ոչ թէ անթափանց տղիտութեան մէջ խարիսխող գեղջուկներէն ու «Հասարակ»էն, հասա մինչեւ իսկ հասարակաց գործիներ, խմբագիրներ, իրաւարաններ, ընկերագէտներ, գժբաղդ ժողովուրդները զեկավարելու յաւակնութիւնն ունեցողներ, — այս՝ բոլո՛րը նոյն ամրուսային հայեացքներն ունին հասարակական ամճնաբարդ խնդիրներու և անոնց լուծման մասին:

Վերջին օրերը ապրելով կ. Պոլսոյ մէջ և մօտիկէն շփուելով հասարակութեան, ինչպէս կ'ըսին, «Բանիմաց» մասին հետ ևս տեսայ որ «Փախստական»ի Ֆէտօրին ու այս տեղի կարգ մը հասարակական գործիներուն մէջ իսկ ո՛ր և է տարբերութիւն չկայ, որ ամենուրեք գործիներուն մէջ իսկ ո՛ր և է տարբերութիւն չկայ, որ ամենուրեք ակնյայտ կերպով երեւան կ'ելնէ հասարակական երեւոյթներու մակերեւութային ըմբռնումը, կեղծաւորութիւնը, ֆանաթիք խնկարգութիւնները են. ըստ կարգին...

Միխայիլ Երեօլը անարատ տիպն է դասալիք յեղափոխականներու, որոնք ընկճուելով կեանքի Փուշերուն առջև, կամիոփոտին Երենց սահմանափակ խեցիին մէջ և դաւաճանելով իրենց երբեմնի փայփայած նուիրական Դրօւին՝ սարկական խոնեմութեան դասեր կը կարդան աջ ու ձախ:

Եւինչ ապշեցուցիչ նմանութիւն Միխայիլ Երչօվներու և այս ակեղի անթիւ անհամար դասալիքներու մէջ, որոնք ուրիշին արեան և քրավներին չնորդիւ ձեռք բերուած Ազատութեանէն յետոյ կրկին հրապարակ կւուգան իրենց ծակ ժողովրդասէրի յայտարարութիւններով, կամննալով աժանագին դամիններ կրկ իրենց ճակարին վրայ:

Մեր ժողովուրդը պէտք է զգուշանայ այդ կարգի երկերեսանիներէն, որոնք արամադիր և ընդունակ են խղճի հանգստութեամբ շահագործելու աամիկն հաւատքն ու վստահութիւնը...

Վկիլօրը, Լիգան և Լույցօլը ժամանակակից կրթուած երիտասարդութեան արտայացիչներն են, որ տոգորուած բարձր գաղափարներով և անսահման սիրով գէպի աշխատաւոր ժողովուրդը՝ շրջանայեաց ու պատրաստուած զեկավարներու աչալուրջ խնամքին ներքեւ պիտի կրնան առաջնորդել ժողովուրդը գէպի գերերջանսիկ Ազագան, գէպի այն վերջնական կայսեանը, ուր դադար կ'առնեն անարդարութիւնները և ուր մարդկութիւնը միակ աէրը կ'ըլլայ իւր ճակատագրին, իւր քաղաքական ու տնտեսական կեանքին հաւաքական անօրէնը...

Ժանտարմներու մասին հոս խօսիլն աւելորդ է արդէն, որովհետեւ անոնք խորտակուած բոնապետութեան մանրանկարը կը ներկայացընեն ամեն տեղ, աւեաւել կամ նուազ զանազանութեամբ. և որովհետեւ մեր Հայրենիքի մէջ, Տաճկատանի մէջ, բոնապետութիւնը իւր դարն ապրած և տեղի է տուած խորդարանական բէժիմն, ուստի ժանտարմներու գերը այնպէս, ինչպէս «Փախստական»ի մէջ է ներկայացուցած, ալեւս կրոնցցուցած է: իւր raison d'être...

Կ. Պոլիս

20 Օգոստո 1908

Հմայեակ Արամեանց

(Մ. Տ. Շուն)

## ԳՈՐԾՈՂ ԱՆՁԻՆՔ

ԱՇՏՐԵՅՑ ԳԱՆՏԵԼԵՒ. Յեղափոխական գործիչ, փախստական,  
50 տարեկան,

ՄԻԽԱՅԻԼ ԵՐՃՈՎ. Ժողովրդական գործիչ, 50 տարեկան,  
ՎԻՔԻՉՈՐ, Երօվի ուղին, համալսարանական ուսանող,  
ԼԻԶԱ, Վիքիորի բոյը, համալսարանական ուսանողնի,  
ԼՕՎՅՈՎ, Յեղափոխական, համալսարանական ուսանող,  
ՖԼԵՏՈՐ ԳՈՒԿՈՅՅՈՎ, Գիւղացի, Երօվի սպասարոր,  
ԺԱՆՏԱՐՄՆԵՐՈՒ ԳՆԴԱՊԵՏ,

ԺԱՆՏԱՐՄՆԵՐ :

Ա.Եցիլ տեղի կունենայ համալսարանական X. բաղադրին մէջ, վերցին տարիները, և այս տասն 1905 թ. Հոկտեմբեր 17/30թ, ուսուական  
ամսանայրութիւնը հրատակուեցի իից առաջ:

## ԲԵՄԸ

Բեմը կը ներկայացնէ Երշովի տունը, Վիքիորին սենեկալը: Ուսանողական կարգ ու ասրբ: Աջ կողմէն դուռ մը, դեպի վերոց: Զայտ կողմէն ուրիշ դուռ մը, դեպի ներին սենեկաները: Երեկոյ հ: Վիքիորը սեղանին առցեւ հասած՝ կ'զբաղի:

## ՏԵՍԻԼ ԱՌԱՋԻՆ

ՎԻՔԻՉՈՐ.— (Գիւրիլ փակելով) Անա վերջացուցի: Հիմա աչքէ կ'անցունեմ երեկուայ դասախոսութիւնը, ապա կ'երթամ գլխիգաւութիւննիւն: (Այսի կ'եղնի: Վանական) Պէտք է վերջապէս ազատութիւն այս լուծէն: Ես կատարելապէս կը տանջութիմ կոր այս կիսատ պռատա աշխատանքէն, այս երկդիմութիւնն: Մէկ կողմէն՝ Համալսարանը, միւս կողմէն՝ Յեղափոխութիւնը: Եւ հետեւանքը այն կ'ըլլայ, որ հսունք Աստուծոյ կը ծառայեմ և ոչ ալ Մամոնային: (Դադար) Հիմա, եթէ նոյնիսկ երկինք որոտայ, և շանթեր տեղայ գլխուս, ներկաց

կիսամերակի զբաղմունքներէն պիտի չհրաժարիմ: Կուտամ աւարտման քննութիւնս, կը մանեմ ժողովրդական ծառայութեան մէջ բժիշկի պաշտօնութ և այն ատեն բոլոր էութեամբս կը նուիրուիմ Յեղափոխական գործին: (Կը նաև կը քաղկերու: Դուռը կամացուկ մը կը բացուի եւ ներս կը մտնէ Լիզան՝ ձեռքը զիրք մը բռնած):

## ՏԵՍԻԼ ԵՐԿՐՈՐԴ

ԼԻԶԱ.— Զե՞մ խանգարեր քեզ, եղբայր Վիքիո՞ր:

ՎԻՔԻՉՈՐ.— (Զլնդիատեղով զբաղմունքը) Ի՞նչ կ'ուզես:

ԼԻԶԱ.— Կ'աղաքն, սիրելիս, բացատրէ ինձ սա քանի մը կէտերը, զորս որ և է կերպով չեմ կրնար հասկնալ:

ՎԻՔԻՉՈՐ.— (Դարձեալ ըլնդիատեղով) Ի՞նչ գիրք է կարդացածդ:

ԼԻԶԱ.— Մարքսի տեսութիւնները... Սաստիկ դժուար է:

ՎԻՔԻՉՈՐ.— (Նայերով յրոց երեսը) Խելքիդ ի՞նչ քամի փէց, որ յանկարծ վճռեցիր Քարլ Մարքսի գրուածքները կարդալ:

ԼԻԶԱ.— Ո՞վ ըստ թէ յանկարծ վճռեցիր Ընդհակառակը շատունց մտադրուած էի... (Կը նաև) Ես վերջնականապէս վճռեցիր հրաժարութիւն դասընթացքներէն և նուիրութիւն բացառապէս քաղաքա-տնտեսութեան և ընկերաբանութեան (սօցիօլօժիին):

ՎԻՔԻՉՈՐ.— Սակայն ինչո՞ւ անպատճառ այդ գիտութիւններուն և ինչո՞ւ Մարքսէն կ'սկսի:

ԼԻԶԱ.— Որպէսզի, վերջապէս, գանեմ այդ վէճերու և տարածայնութեանց գաղտնիքը: (Եռանդուն) Ա՛խ, սիրելի եղբայր, չես կրնար երեւակայել, թէ ինչպէս կը տանջուիմ ես վերջերս: Զեմ գիտեր, թերեւս իմ յիմարութիւնն է պատճառը, այնու ամենայնիւն չեմ կրնար հասկնալ, չեմ կրնար որոշել, թէ ո՞վ ծշմարիտէ և ով սխալ... Կ'լսեմ մէկ կողմը, ինձ այնպէս կ'երեւայ թէ ատոնք բոլորըն ալ իրաւացի են՝ թէ՝ հողային հարցին մէջ, թէ՝ անտեսական աղղակներու տեսակէտէն և թէ անարեկման վերաբերմամբ: Կը լսեմ միւս կողմը և կ'սկսիմ անոնց հաւատալ, կ'սկսի այնպէս թուիլ ինձ, թէ ասո՞նք են՝ ծշմարիտ: Ուստի վճռեցի, ինչ ալ ըլլայ, ուսումնակիրել «Դագիդալ»ը և ծշմարիտ գաղափար կազմել իրականութեան մասին:

Վիթդօր .— Ի՞նչ բայր . . . Եւ դու յոյս տնիս «Գափիղալ»ն ու սումնափելով ճշմարտութեան վերահասո՞ւ ըլլալ : Գիշե՞ս , սակայն , որ հիմա ահագին գրականութիւն են ստեղծած «Մարքսի քննադատաներ»ը և բաւական բարձր գրականութիւն մ'ալ՝ միւնոյն այլէ քննադատաներու քննադատները : Ատկէ զինի դու կը մոռնաս . որ , օրինակ , տնտեսական մաթերիալիզմի (իրապաշտութեան) մասին գաղափար կազմելու համար կամ արամարդնական մեթոդի մասին՝ պէտք կ'ըլլայ սորվիլ փիլիսոփայութիւն , պէտք կ'ըլլայ . . .

ԼիջԱ .— Ի՞նչ ընեմ ուրեմն . . . ինչե՞ն սկսիմ . . . Դու ինչե՞ն սկսար . . .

Վիթդօր .— Ե՞ս ալ նոյն տեղէն եմ սկսած , ինչ որ դու , ըստ որում և ինքս ալ բան մը չեմ գիտեր (յուզուած իլլայի անեկալին միշ) : Մեր բոլոր գժբաղդութիւնն հնէ է , որ մանք բոլորա ալ տեսականութեան թունդ սիրահարներ ենք — տօքդրինեօրներ ենք : Ահա թէ ինչ : Ես Մարքսի դրուածքները կարդացի 17 տարեկան հասակիս մէջ , երբ տակաւին գաղափար իսկ չունէի հասարակական կեանքի մասին : Ես կը փնտուի ո՛չ թէ կեանքի մատնանշած ճշմարտութիւնը , հապա ներդաշնակ թէօրին և ես իւրացուցի զայն : Ու անկէ վերջը ես կեանքը զետեղեցի թէօրիի ծալքերուն մէջ . . .

ԼիջԱ .— Ա՛խ , ի՞նչ ընեմ հապա , ըսէ՛ , ի՞նչպէ՞ս , սորվեցուը ինձի . . .

Վիթդօր .— Նախ պէտք է ժողովրդի կեանքն ուսումնասփել , ճանչնալ զայն և անկէ վերջ փոխանակ կեանքը թէօրիով ստուգելու , պէտք է թէօրին ստուգել կեանքն մէջ . . . (Երշովը կը մինի) :

## ՏԵՍԻԼ ԵՐՐՈՐԴ

ԵՐՇՈՎ .— Ի՞նչ բանի մասին կը վիճէրք այզպէս տաք տաք :

Վիթդօր .— Թէօրիի և իրականութեան յարակցութեան մասին :

ԵՐՇՈՎ .— (Ժպտերով) Կասկածելի թեմա էք ընտրած զրաքննական տեսակէտով : Լաւագոյն չէր ըլլար , եթէ զրազուէիք «դէպի չայրենիքն և ժողովուրդի վեհութիւնը տածելի սիրով» : (Լիզաին) Սիրելի Լիզա՛ , կ'աղաչեմ , տես փօստան եկա՞ծ է արդեօք : (Լիզան կ'երբայ) :

## ՏԵՍԻԼ ԶՈՐՈՌՈՐԴ

ԵՐՇՈՎ .— (Դիտելով) «Յովոպօժտէնիէ»ի նոր համարն ստացանք , Ս.ստուած վկայ . հրաշալի՛ բան է : Քանի մը յօդուածներն ուղղակի ծխացմունք կ'առթեն : Իրիկունը կը բերեմ որ տեսնեմ . . . կեցցէ՛ Սդրուվէն . . . այնպէս կը պաշտպանէ կեղրոնք , որ չեմ կրնար պատմել . . .<sup>(1)</sup>

Վիթդօր .— «Կեդրոն»ը կ'ըսէք :

ԵՐՇՈՎ .— «Կեդրոն»ը , այո՛ , զարմանալու ի՞նչ կայ . . . Լսէ՛ , սիրելի որդեակ , ևս աւելի աղէկ կը ճանչնամ կեանքը , քան դու : Ո՞չ ապաքէն դու փոքր ինչ ծանօթ ես իմ հայեցքներուն առհասարակ : Ես զիս գաւաճնած չեմ ինաւ , մնացած եմ ա՛յն , ինչ որ էի 30 տարի առաջ , երբ ժողովրդի մէջ կը շրջէի : Միայն թէ միշտ աչքիս առջնե կ'ունենա՞մ և հաշուի կ'առնեմ իրերու դրութիւնը : Հիմա հերթն հասած է սահմանադրութեան ինդրին . և եթէ կայ զայն իրականացնող մէկը , այդ ալ հասարակութեան աղատամիտ մասն է . . .

Վիթդօր .— «Ա.մինահպատակորէն» մատուցուած ուղերձներո՞ւ միջոցաւ . . .

ԵՐՇՈՎ .— Տեսա՞ր , դու միշտ այդպէս ես , քեղի համար աւելի մեծ նշանակութիւն ունի ձեւը , քան բովանդակութիւնը : Լսէ՛ , սիրելիս , սակայն անշուշտ մեր մէջ մնալու պայմանով . երեք օր առաջ Ալէքսէյ Կավրիլսվիչն ըստ ինձ , թէ ինքն ամենաարժանահաւատ աղբեւրէ լսած է . թէ Ցարը իսկապէս կը ցանկաց Սահմանադրութիւն չնորհել , բան մը որ կատարելապէս վճռած է ան , սակայն զինքը շրջապատողները՝ Բօպետօնուցելը<sup>(2)</sup> գլուխ ունենալով՝ արգելք կը հանդիսանան անոր :

(1) Երշովը հոս կ'ակնարկէ նախկին սօցիալ-տեսմոբրան Պետր Սդրուվին , որ ի վերջոյ գաւաճնելով իւր լսոյն զաղափարները , հետզետէ հսկեցաւ զէսի չափառքականութիւն , մինչև անդամ զրական պայքար մկնելով իւր նախկին զաղափարներու դէմ «Կերպոնը» ըստով , Երշովը ուսւաց «Գատակթօներու (ռամկարար.սահմանադրական վիպերալ) Կուսակցութիւնը ունի աչքի առաջ :

ՀՄԱՑԵՆԱԿ ԱՐԱՄԵԱՆՅ

(2) Բօպետօնոսցը տիրահոչուկ զեկափարն էր Ռուսաց յետայիմական և օստարակեր հոսանքի , որ ահազին աղղեցութիւն ունենալով նիքոլա Բ. Ցարին վրայ , երկար ժա-

**ՎԻՔԴՕՐ.** — Յետով, ատով ի՞նչ ըսել կ'ուզէք, հայրի՛կ:  
**ԵՐԵՈՎ.** — Այն թէ՝ բարձր չըջաններու մէջ տեղի կունենաց  
 շատ ուր, խիստ լուրջ կուսակցական կոփւ մը, եթէ ձախակող-  
 ման կուսակցութիւնը, ժողովրդական կուսակցութեան յամառ ու  
 վճռական պաշտպանութիւնը վայելէ այդ կուսոյն մէջ՝ յաղթանակը  
 պիտի տանէ... Եւ, իրօք, ի՞նչ կը կարծես, վիդդէն այդպիսի  
 վտանգաւոր խաղի մը կը ձեռնարկէր, եթէ զօրեղ կուսակցու-  
 թեան մը չապաւինէր... Երկու շարաթ առաջ Սլէքսէց Կավրիլովիք  
 աեսակցութիւն մը ունենալով վիդդէն հետ, այնպէս բաներ էր  
 լսած անկէ, որ խելքը գլխէն գացած էր... (Կը մտնէ Լիզան) //

### ՏԵՍԻԼ ՀԻՆԳԵՐՈՐԴ

**ԻԻԶՈՒ.** — Հայրի՛կ, նամակարերն եկած է և քեզի կ'սպասէ: (Եր-  
 շովը կ'երբայ) Ի՞նչ կ'ըսէր հայրիկը: (Կը մտնէ Լովցովը)

### ՏԵՍԻԼ ՎԵՅԵՐՈՐԴ

**ԼՕՎՃՈՎ.** — Բարեւ ձեզ, կարեւոր գործ մ'ունիմ: Փախստական  
 մը կայ որ պէտք է պատսպարել: Ամբողջ քաղքին մէջ միակ ապա-  
 հով տեղը ձեր տուննէ: Կրնա՞ք պատսպարել զինքը:

**ՎԻՔԴՕՐ.** — Հարցնելու աւելորդ չէ, ընկեր, ի հարկէ կրնանք:  
**ԻԻԶՈՒ.** — Ի հարկէ, ի հարկէ, ո՞ւր է այդ մարդը:

**ԼՕՎՃՈՎ.** — Կը բերեմ, բայց այնպէս որ ձեզմէն զատ ոչ ոք չը  
 տեսնէ զայն:

**ՎԻՔԴՕՐ.** — Այդ կողմէն վստահ կրնաք ըլլալ: Գնա բեր (Լով-  
 ցով կ'երբայ):

### ՏԵՍԻԼ ԵՕԹԵՐՈՐԴ

**ԻԻԶՈՒ.** — Հա՛, հիմա ի՞նչպէս բնենք, որ հայրիկը չգիտանայ: Գիտե՞ս  
 ի՞նչ, եկուր զայն պահենք իմ սենեակը, իսկ ես կ'երթամ: Օլիային  
 մանակ նուսաստունը վերածեց նոկայական սպանդանոցի մը: Բովետոնոցի, որպէս  
 սորբանազոյն Սինոդի նախագահ, յատնի է նաև որպէս կատաղի նոլածող մը: Հայ  
 եկեղեցու Անցեալ տարի վշելով իր շունչը՝ նուսաստանն ազատուեցաւ խշոր նա-  
 խատինք մը և անեծքի արժանի բռնակալէ մը: . . . ՀՄԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՅ

քով կը գիշերեմ: Հայրիկը զրեթէ բնաւ չի մտներ սենեակս: Բայց  
 այնպէս վարուելու ենք, որ Ֆէտորը գործը չաւրէ...

**ՎԻՔԴՕՐ.** — Ես Ֆէտորին վրայ չեմ կակածիր, բաւականէ որ  
 զգուշացնենք զայն, որ մէկին բան մը չըսէ... (Կը մտնէ Ֆէտորը  
 զիրկը վառեղու փայտ առած):

### ՏԵՍԻԼ ՈՒԹԵՐՈՐԴ

**ՖԷՏՈՐ.** — Սաստիկ ցուրտէ, պէտք է վառել (Սաշակածիկ կը  
 մտնի եւ կ'ակսի վառարանը վառել):

**ԼԻԶԱ.** — Հայրիկը ի՞նչ նիւթի մասին կը խօսէր հետդ, վիքդօր:

**ՎԻՔԴՕՐ.** — Զի՞ս զիտեր... Դարձեալ իր սովորական երազները  
 կը պատմէր «աղաստամտական քուրսի» մասին: Իր ըսելով, իր թէ  
 Յարը կ'ուզէ սահմանադրութիւն հոչակել, բայց զայն չըջապատղ-  
 ները չեն թողներ...

**ՖԷՏՈՐ.** — (Ես նայելով) Իսկ հողի մասին բան մը չի լսուիր:

**ՎԻՔԴՕՐ.** — Ի՞նչ ըսել է «հողի մասին»:

**ՖԷՏՈՐ.** — Հողագորի գիւղացիներուն հող բաժնելու մասին  
 է... Արդեօք շուտով պիտի բաժնեն:

**ՎԻՔԴՕՐ.** — Իսկ ով պիտի բաժնէ հողը:

**ՖԷՏՈՐ.** — Պարզ բանէ որ, Յարը պիտի բաժնէ, ուրիշ ո՞վ  
 կրնայ հող բաժնել:

**ՎԻՔԴՕՐ.** — Պարապ բանէ, եղբա՛յր, դատարկ յոյսեր են ատոնք,  
 ոչ ոք հող չի տար ձեղ... .

**ՖԷՏՈՐ.** — Սակայն, պարոնիկս, դու այդ խնդիրներէն ոչինչ  
 չես հասկնար... Հող պիտի բաժնեն անպատճառ: Մինչեւ անգամ  
 կըսուի թէ կալուածատէրերը որքան որ հող ունին, բոլորը պիտի  
 խլուին անոնցմէ և պիտի արտին գիւղացիներուն՝ կըսուի նոյնպէս  
 թէ Յարը աղաստութեան հրովարասակ պիտի հանէ...

**ՎԻՔԴՕՐ.** — Քառասուն տարի է՝ հրովարտակի կ'սպասէք. Խեղ-  
 ճեր... եթէ հող առլու կամք ըլլար. շատունց արուած կ'ըլլար...

**ՖԷՏՈՐ.** — Տրուած կ'ըլլար... հըմ, . . . Հապա Սինոդը... Պարզ  
 բանէ, որ կուտային, եթէ Սինոդը թոյլ տար: Ալդ անիծուածնէ,  
 որ ամէն բան կ'աւրէ... Սակայն հոդ չէ, անիկա պիտի չկրնայ

Գրկար շարունակել իր լրբութիւնները : Այնպէս կը ըսկեն, թէ զինուոր մը Յարին ներկայանալով ամեն բան պատմածէ անոր : Հիմա Յարն ամեն բան գիտէ մանրամանօրէն . . .

**ՎիթիՌՕՐ.** — (Լիզային) Դէ դու և և կուր, ասոր խօսք հասկցուր :

**Ֆի՛ՑՕՐ.** — Ատկէ զատ կը պատմնն նաև, թէ Յարը հաւաքածէ բոլոր կալուածատէրերը, աղնուականները և զանազան մեծամեծները ու ըսերէ ամսնց : «Հանելուկ մը ըսեմ ձեզ, լուծեցէք : Ես մոխրադոյն ձի մը ունիմ, որու նմանը արար աշխարհ պատիք՝ չէք կրնար գտնել : Սրդ, չեմ գիտեր թէ որո՞ւ տամ այդ ձիս, — մեծ որդուս, միջնակին, թէ փոքրին : Մեծ որդիս շատ աղուոր ձի հեծնել գիտէ, բայց ձեռքերը թողլ են՝ չի կրնար կառավարել զայն : Միջնակ որդուս ձեռքերն ուժեղ են, բայց անոր ալ ոտքերը կարճ են : Իսկ փոքր որդուս թէ ձեռքեր և թէ ոտքերը շատ համապատասխան են : Ուրեմն, այդ երեքն որո՞ւն կը վայլէ ձիս :» Մեծաւորները կը պատասխանեն Յարին : «Չերդ կայսերական մեծութիւն, երեք օր ժամանակ տուր մեղ, մտածենք և պատասխանենք» : Յարը կը համաձայնուի : Երեք օր վերջը կուգան : «Հա՛, ի՞նչ ըրիք, լուծեցի՞ք հանելուկ» կը հարցնէ Յարը : «Լուծեցի՞նք, ձերդ կայսերական մեծութիւն, — կը պատասխանեն անսնք, — մոխրադոյն ձին ձեր փոքր որդուն կը վայլէ . . . մեծը և ոչ ալ միջակը պիտի կրնան կառավարել ձին» : Դէ՛, քանի որ այդ պէսէ, ստորագրեցէք կ'ըսէ Յարը և անսնք կ'ստորագրեն : (Ֆետօրլ ոսիի կ'եղնէ և լու վանի առ վանի շեշտերն իը շարունակի) Այս ժամանակ Յարը ոտքի կ'ելնէ, ժամանէնը ու-սը կը ձգէ ու կ'ըսէ . . . «Ի բերանէ ձերմէ դասեցից զձեզ : Ես երեք որդի ունիմ՝ աղնուականութիւնը, վաճառականութիւնը և գիւղացութիւնը : Մոխրադոյն ձիս ալ հողնէ : Աղնուականութիւնը թէ բարձր գասակարգէ, բայց անոր ձեռքերը թոյլ են, — աշխատիլ չեն կրնար : Վաճառականութիւնը ոտքեր չունի, — չի կրնար հաստատ կանգնիլ հողին վրայ, ամեն կողմէն կը հրմտէն զայն այս ու այն կողմ : Մինչդեռ գիւղացութիւնը թէ՛ ամուր կառչածէ հողին և թէ աշխատիլ կրնայ, — հետեւաբար հողը անոր պիտի պատկանի, գուք ինքներդ դատեցիք . . . »Հա՛, անսնք : Իսկ դուք կ'ըսէք «դատարկ բանէ», (կը պատրասուի դուրս երբարու) :

**ՎիթիՌՕՐ.** — Ատոնք հէքեաթներն, եղրայր, հէքեաթներ :

**Ֆի՛ՑՕՐ.** — (Դրան մեջ կանգ առնելով) Հէ քեաթներ : Բայց դու տեսած ես Աղասարար Կայսրին պատկերը :

**ՎիթիՌՕՐ.** — Տեսած եմ :

**Ֆի՛ՑՕՐ.** — Եւ նկատած ես, որ ան մէկ ականջ ունի :

**ԼիԶԱ.** — Ի՞նչ կը նշանակէ «մէկ ականջ ունի» :

**ՎիթիՌՕՐ.** — Հաւանականէ, որ պատկերը բրոֆիլ է, կիսադէմ է նկարուած :

**Ֆի՛ՑՕՐ.** — Զէք հասկնար «մէկ ականջ ունի» ինչ ըսելէ : Օրինակի համար, ես դու երկ-երկու ականջ ունինք, այնպէս չէ : Իսկ նա միայն ականջ մը ունէր : Օ՞ն ուրեմն, ըսէ տեսնամ, ինչո՞ւ Աղասարար Կայսրը մէկ ականջ ունէր :

**ՎիթիՌՕՐ.** — Դու ըսէ տեսնանք, ինչո՞ւ էր այդպէս :

**Ֆի՛ՑՕՐ.** — Ահա, տեսածք, այդքան բանն ալ տակաւին չէք գիտեր, մինչ արար աշխարհ գիտէ . . . Հողի համարէ, հողի համար :

**ԼիԶԱ.** — Ի՞նչ կ'ըսես, տղայ ի՞նչ ըսելէ հողի համար :

**Ֆի՛ՑՕՐ.** — Լսեցէք ուրեմն . անզամ մը կալուածատէրերը կը հաւաքուին կերթան Յարին : Յարը կ'ըսէ անոնց : «Հասարակը, այսինքն գիւղի յողովուրդը աղքատէ, պէտք է հող տալ անոր, տուրքերն իսկ վճարել չեն կրնար . . .» : — Համաձայն չե՞նք միաբերան կը դոչեն կալուածատէրերը, գիւղացին հողի երես պիտի չափանէ, ինչողէս որ ձերդ կայսերական մեծութիւնը իր ականջը չի տեսներ : — Հապա եթէ ես իմ ականջը տեսնամ, կը պատասխանէ Յարը, — այն ժամանակ հողը կուտածք գիւղացուն» : — Կուտանք, կուտանք, կը գոչեն կալուածատէրերը : Անոնք կը կարծէին, թէ Յարը կատակ կ'ընէ : Բայց Յարը իսկոյն կը քաշէ սուրը, կը կորէ մէկ ականջը և կը նայի ու կը տեսնայ ականջը : Ուստի կալուածատէրերը յաղթուեցան . Ահա այդ է պատճառը, որ Յարը մէկ ականջ ունէր : Հըմ . . . իսկ դուք նստած եք ինչեր կ'ըսէք . . . (Դուրս կ'երաց) :

## ՏԵՍԻԼ ԻՆՆԵՐՈՐԴ

**ԼիԶԱ.** — Աստուած իմ, աս ի՞նչ սարսափելի տգիտութիւնէ : Արդեօք երբեւիցէ լոյսի փրկարար ճառագայթները պիտի թափանցեն աչք իւստար սրտերու մէջ . . .

Գիրդօր .— Ըստ էութեան հայրիկն ու Ֆէտօրը ճիշտ միեւնո՞ն գաղափարի չուրջը կը դառնան : Անոնք երկուան ալ համոզուած են թէ բարձր շրջանները համակուած են բարի ձգտումներով : Անոնք երկուան ալ բոլոր մեղքը Քամարիլիայի վիզը կը ձգեն : Երկուան ալ կ'երազեն կերպով մը իրենց ձայնն հասցնել Ցարի ականջը : Եւ այդ բանը երկուան մօտ ալ միատեսակ կը բացատրով և հիմուած է իրենց անվատահութեան վրայ գէպի սեփական ուժերը . . . (Կը մտնեն Լովով եւ Պանտել, վերցինը ուսանողական վերարկուով և պաշխիով) :

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆՈՒՄԷԿԵՐՈՐԴ

ԳԱՆՏԵԵՒԻ .— (Վերարկում, պաշշմը և զիասրի հանելով) Փառք Աստուծոյ, վերջապէս աղասուեցայ այս լուծէն . ամրող օրն այս հագուստով քաղցուցին զիս : (Վիշորին եւ Լիզային) Բարե ձեղ, տանտէրե՛ր, քոյր ու եղբայրէք :

Գիրդօր .— Այս' .

ԳԱՆՏԵԵՒԻ .— (Գրասեղանը դիտելով) Այս որքան զրբե՛ր են . . . Գրքե՛ր, իմաստութիւն . . . Սարսափելի բան : Համալսարանէ այս, ի՞նչ է . . .

ԼՕՎՅՈՎ .— Նորէն սկսաւ հարցերու տարափը . սակայն չատ լաւ կ'ընէիք, եթէ քիչ մը հանգիստ առնէիք, դիշերէ՝ քնաստէք : . . .

ԳԱՆՏԵԵՒԻ .— Կատարելապէս Աստուծոյ պատուհանէ . . . Աստուած զաւ խնամակալ մ'է տուած ինձ . . . Հա՛ հանգստացիր . հա՛ կեր, հա՛ խմէ . . . ի՞նչ է ըստած, եղամ'յր . . . թող որ խօսիմ մարդոց հետ : Հանգիստ ա՛ռ, ի՞նչ հանգստացայ . փառք Աստուծոյ, ամրող 20 տարի էր կը հանգստանայի, մինչև հիմա ալ կողերս կը ցաւին . . .

ԼՕՎՅՈՎ .— Վայ ձեզ հետ խօսողին : (Գրպանին կը հանեն հաց եւ երշիլ) Ահա ձեր պաշարն ալ . . .

ԳԱՆՏԵԵՒԻ .— Տէր Աստուած . . . ի՞նչեւէ, բարեկա՛մ, շնորհակաւութիւն : Սակայն մի բարկանար . բնաւորութիւննէ . . . Հիմա դուզնա, հաղար տեսակ գործեր ունիս . . . երբոր նորութիւններ ստանաք հաղորդէ ինձ և մի մտոնար, որ երկու օրէն աւելի հս մնալ չեմ կրնար : Անհրաժեշտէ որ ես հս գտնուիմ . . .

ԼՕՎՅՈՎ .— Աղէկ, բայց ի սէր Աստուծոյ, տունէն դուրս չել-նես : Անպիտան լրտեսները մժեղի պէս կը վիտան ամեն կողմէ :

ԳԱՆՏԵԵՒԻ .— Դէս, աղէկ, աղէկ (խնդարով) : Խելօք կը մնամ, հրամաններէդ դուրս չեմ եներ . (Լովովը կ'երբայ) :

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆՈՒՄԷԿԵՐՈՐԴ

ԳԱՆՏԵԵՒԻ .— Լաւ տղայէ, բայց այսպէս ընկերները է՞ն քաջառողջ մարդն ալ երէք օրէն գերեզման կ'իջեցնեն : Այսօր ամրող օրը զիս պատցուց քաղքին մէջ սա ծիծալաշարժ տարագով, աեղ տեղ ոտքով, աեղ աեղ կառքով, տեղ ալ կայ որ ծիաքարչով : Արպէս թէ լրտեսներէն խոյս կուտանք, մինչդեռ ես համոզուած եմ, որ ոչ մի լրտես մեզ չէր հետապնդեր, իսկ եթէ հետապնդեր ալ, կրկին մեր այդ տարօրինակ թափառումներու չնորհիւ պիտ' ըլլար : Ամրող երկու շաբաթ մնացի Մօսկուա, ուր արդարեւ փողոցներու մէջ կը վիտային զիս փնտող լրտեսները : Եւ սակայն ես աղատ համարձակ կը պատէի, ու բան մ'ալ չեղաւ ինձ : Հագած էի ճգնաւորական զգեստ մը, կը պատէի անկաշկանդ, ամեն մէկ եկեղեցւոյ քոյլէն անցնելու ժամանակ երեսս կը խաչակնքէի և անմաքուր հոգիներն ամսպէս կը փախչէին ինձմէ, ինչպէս ստանաները կը փախչին խունկի հոտէն . . . հա՛հա՛հա՛ . . .

ԼԻԶԱ .— Բայց խկապէս դուք բանտէն էք փախած :

ԳԻՐԴԴՕՐ .— Լիզա, խելքդ ո՞ւրէ, ի՞նչ կը նշանակէ այդ հարցումդ :

ԳԱՆՏԵԵՒԻ .— Ի՞նչ, դո՞ւք ալ, պարո՞ն . . . զարմանալի բան, ի՞նչո՞ւ չի հարցնէ : Զէ՞ որ դուք զիս կը պատապարէք ձեր տան մէջ, ուրիշն ձեզմէ՞ն ալ զգուշանամ . . . Այդ բանը մարսել չեմ կը նար : Հա՛, սիրելի օրիորդ . . . Ձեր անունն ինչ է :

ԼԻԶԱ .— Իմ անունս լիզաէ, խկապէս վիքոր :

ԳԱՆՏԵԵՒԻ .— Շատ աղէկ, այդպէս պիտի անուանեմ զձեզ .— Լիզա և Վիքոր, իսկ եթէ թոյլ տաք ինձ ծերուկիս «դու»ով պիտի խօսիմ հետերդ : Հի՞ն գեղջկական սովորութիւննէ . չեմ կը նար «դու»ով խօսիլ երիտասարդութեան հետ :

ԼԻԶԱ .— Կ'աղաքեմ, շատ ուրախ պիտի ըլլամ :

ԳԱՆՏԵԼԻ .— (Ախղորին) Իսկ քեզի հարցնել իսկ չեմ ուզեր ,  
Կուզես բարկացիք ալ :

ԳԻՐԴՈՐ .— Շատ բարի :

ԳԱՆՏԵԼԻ .— Սյդպէս , ահա , իմ սիրելի բարեկամներ . դուք  
կուզէք զիտնալ թէ ով և ի՞նչ եմ ես : Հրամեցէք : Եօթանասնա-  
կան թուականներուն ես ուսանող էի , գարձայ յեղափոխական , մտայ  
ժողովրդեան մէջ և սկսեցի քարոզել : Բռնուեցայ , 25 տարի Սիպիր  
ապրեցայ՝ առաջ ըրպէս տամանակիր և վերջը որպէս ազատ աքսո-  
րական : Ի վերջոյ փախայ և ահա վեց տարի է որ կը թափառիմ մու-  
սաստանի մէջ : Որքան որ ուժերս ներեն կը գործեմ : Կը խօսիմ երի-  
տասարդութեան , Գիւղացիներուն , բանտորներուն , կը հրաւիրեմ  
զիրենք գործելու , կուզելու : Փորձառութեանս մասնակից կը դար-  
ձընեմ զիրենք ... Ահա այդ է իմ ամրող պատմութիւնը :

ԳԻՐԴՈՐ .— Ներեցէք , կ'աղաւեմ , դուք Գանտէւը չէք :

ԳԱՆՏԵԼԻ .— Ճիշտ գուշակեցիք :

ԳԻՐԴՈՐ .— (Հրանուանիով կը զրկի զայն) Պաշտելի , անզուգա-  
կան գործիչ (Լիզան ալ պինդ կը սեղմե Գանտելի ձեռիլ) :

ԳԱՆՏԵԼԻ .— (Յուզուած) Շնորհակալութիւն , զաւակներս ...  
Շնորհակալ եմ , հոգւոյ հատորները ... Սակայն պէտք չէր բացուիլ :  
Երիտասարդութեան առջև դիւանագիտութիւն չեմ բանեցնէր երբէք :  
Հարկաւ , ես կը մտնեմ ոչ բոլոր երիտասարդութեան մէջ : Բայց  
որուն որ կը հանդիպիմ , սրաբացաւթեամբ կը մօտենամ և անոնք ալ  
փոխադարձաբար նոյն սրտաբացութեամբ կը մօտենան ինձ , ատոր  
համար ալ մենք զիրար կը հասկնանք ... Ես կը հաւատամ երիտա-  
սարդութեան , չափէ դուրս կը հաւատամ անոր խղճին , հոդուն : Ես  
կ'երթամ անոր քով ոչ թէ լրանեներէն խուսափելու համար ... ո՛չ ,  
ես ուր ալ ըլլամ , կրնամ պաշտպանուիլ անոնցմէ , թէ՛ գիշերանց-  
ներու մէջ , թէ՛ եկեղեցւոյ գաւիթը և թէ ամեն աեղ : Երիտասար-  
դութեան մօտենալուս պատճառը այն է , որ ինձ հարկաւոր են կեանք ,  
խիզ , առողջ զգացմունք : (Ոտիի կը լիայնի) Ահա ես պատմեցի ձեզ  
ինչ որ ունէի , հիմա դուք պատմեցէք ինձ ձեր մասին :

ԳԻՐԴՈՐ .— Մենք ի՞նչ ունինք , որ ի՞նչ պատմանք ձեղ :

ԳԱՆՏԵԼԻ .— Ի՞նչպէս թէ ինչ ունիք . ի՞նչ կընես դու :

ԳԻՐԴՈՐ .— Ի՞նչպէս կը անմանաք ... կը սերուեմ , վերջնական

ՔՌԱՆՊՐԵԿԱՆ կը պատրաստուիմ , զործի սկսելու համար :

ԳԱՆՏԵԼԻ .— Այդպէս : (Լիզային) Իսկ դո՞ւ :

ՎԻՐԴՈՐ .— Ասիկա ալ Քարլ Մարքսի գրքերը կը կարդայ ...

ԳԱՆՏԵԼԻ .— Ա՛ ... կը կարդաս և , անտարակոյս , կը տանջուիս  
ու մշտ կ'ըսես ինքնիրենդ՝ «Ախ , որքան տգէտ եմ ես ... ոչ այս  
զիտեմ և ոչ ալ այն ... եւ ի՞նչ պիսի ըլլամ ես ... Բանի մշակ  
պէտք չեմ գար ես ...» Զեռքդ խղճիդ դիր և ըսէ , այդպէսէ թէ  
ոչ ...

ԼԻԶԱ .— (Շատ լուրջ) Կարծեմ ... Եւ յաճախս կուլամ այդ մտած-  
մունքներով :

ԳԱՆՏԵԼԻ .— Տեսա՞ր , ինչպէս գուշակեցի և գուշակեցի այն  
պատճառով , որ քեզի պէս բիւրաւոր աղջիկներ կան , որոնք կու-  
լան միշտ ... Կուղե՞ս որ ըսեմ , թէ ինչո՞ւ կուլան ասոնք և կը  
տանջուիի :

ԼԻԶԱ .— Բոէ՛ք կ'աղաչեմ :

ԳԱՆՏԵԼԻ .— Ահաւասիկ : Թերեւս դու կը կարծես , թէ քու այդ  
տանջանքները և արցունքը աղջիս սրտէդ կը բացին : Բնաւ , քոյ-  
րիկ : Սքահութիւն ու անխղճութիւնն է քեզ լացնողը , կուզես  
վշտացիր խօսքերէս , կ'ուզես ցաւիր , ես բուն իրողութիւնը պիտի  
մատնանշեմ հոգուս բոլոր անկեղծութեամբը : Եւ այդ միայն դու  
չես , հապա բոլորդ ալ այդպէս ագահ էք , անկշտում , եսամոլ ...

ԼԻԶԱ .— (Սարափած) Սաստաւած իմ , ես ագ՞ահ , եսամոլ ...

ԳԱՆՏԵԼԻ .— Այո՛ , այո՛ : Դու ամբողջ 8 տարի Ժիմնազի յա-  
ճախեցիր , կարդացիր : Հերիք չեղաւ : Սկսար կարդալ Բուշգինի ,  
Դուրկինեւի , Դուստոփ , Շլօսսէրի , Տարվինի , Նիցչէի գրուածքները :  
Այդ ալ հերիք չէր : Հիմա ալ Մարքսի գրուածքները կը կարդաս և  
վստահ եմ , որ ատոնք ալ պիտի չգուացնեն քեզ : Մարքսէն վերջը  
կարիք պիտի զգաս կարդալու կէկէլի , Ֆիլմէնի ու Ֆէյէրպախի  
գրուածքները : Ատոնք ալ կարդալէ վերջ դու պիտի սկսիս արարն-  
ջալ և տանջուիլ ու ըսել . «Ախ , որքան տգէտ եմ ես ատկաւին ,  
Ավենարիւսի գրուածքները չկարդացիր ... Ախ , որքան տգէտ եմ ես ,  
ատկաւին Վէնէրա Միլօսագիյն ծանօթ չեմ...» : Տէ՛ , դու ըսէ հի-  
մա , ատկաւ անխղճութիւն չէ , ագահութիւն չէ , եսամոլութիւն չէ ,  
ինչ է հապա ... Քեզի պէտք են՝ թէ՛ Մարքսը , թէ՛ Ավէնարիւսը ,  
թէ՛ Վէնէրան ... Իսկ միլիոնաւոր ժողովուրդը , որ իր արիւն քրր-

տինքովը կը մատակարարէ քեզ այդքան գիտութիւններ, — անիկա կը խարիստիէ խորին տղիտութեան, անթափանց խաւարի մէջ, սուվաման կ'ըլլայ, կը կոտորուի և պաշըազոգութներու ձեռքով ցաք ու ցրիւ կ'ըլլայ... Մինչդեռ դու քու ուղեղը կը ծանրաբեռնես բաղմակողմանի գիտութիւններով... Քեզի պէտք է ամե՞ն բան, հասպա անո՞ր, հապա միլիոնաւոր ժողովրդին...

**ԼիջԱ.** — (Սասիլի յուզուած) Ի՞նչ ընենք հապա... Ի՞նչ ընենք. ըսէ՞ք: Ինչպէս մանենք ժողովրդի մէջ սուանց գիտակցութեան, առանց որոշ պատրաստութեան: Ժողովրդին բան մը տալ կրնալու համար չէ՝ որ պէտք է սորված ըլլալ: Իսկ երբ ի՞նքս տակաւին չեմ հասկցած...

**ԳԱՆԵՑԷՒԻ.** — Ի՞նչը չես հասկցած: Այն արդեօք, թէ գիւղացին տգետ է թէ ոչ: Սակայն մտիր անոր մէջ և տես ու պիտի հասկընաս: Ալ ուրիշ ի՞նչ կայ, որ չես զիտեր. ահարեկման կարեւորութիւնն ու անկարեւորութիւնը: Եթէ չես զիտեր, մի զրազուիր ալ այդ խնդրով, մի՛ խօսիր ահարեկման մասին: Հիմա քիչ մ'ալ գիտցածիդ մասին բացատրուինք, թէ ի՞նչ զիտես և ի՞նչ կարող ես տալ ժողովրդին: Կարո՞ղ ես խօսիլ ժողովրդին՝ բռնապետութեան մասին, կարո՞ղ ես գաղափար տալ անոր ընկերվարականութեան, սօցիալիզմի մասին, կարո՞ղ ես պատմել անոր, թէ ի՞նչպէս կը կուռին անոր աշխատակից երբայրներն ուրիշ երկիրներու մէջ, կարո՞ղ ես պարզել անոր թէ ի՞նչպէս կը շահագործեն զայն կալուածատէրը. վաշխառուն, դորձարանատէրը, պետական պաշտօնեան... կարո՞ղ ես, ըսէ'...

**ԼիջԱ.** — Ես չեմ գիտեր նոյնիսկ, թէ ի՞նչպէս խօսելու է ժողովրդին հետ... Ես գործ ունեցած չեմ զիւղացոց և բանւորների հետ...

**ԳԱՆԵՑԷՒԻ.** — Հապա Քարլ Մարքսը կը սորվեցնէ՞քեղի այդ բանը: Քեզ տեսնեմ, ապա զնա՞ և սորվի՞ր: Մի վախնար, զիտութեան համար ալ ժամանակ կունենաս և կ'ըմբանես խնդիրները: Իսկ եթէ բաղդ ունեցար բանս նետուելու, այն ժամանակ աւելի լայն աղատութիւն կ'ունենաս և կրնաս, եթէ ուղես, նոյնիսկ թաղէսէն սկսելու: Այլապէս 20 տարի կը կարդաս, ուստիմդ կ'աւարտես, բոլոր խնդիրներու մասին գաղափար կը կազմես և մէկ ալ տեսար հոգիդ

Կորած է: Իսկ եթէ միաժամանակ գործելով սորվիս, այն ժամանակ թէ՛ հոգիդ չես կորմնցներ, թէ՛ ամենքէն ալ աւելի աղէկ կը հասկընաս բոլոր հարցերը և թէ խիղճդ հանդիսա կ'ըլլայ:

**ԼիջԱ.** — (Կը գրիկ Գանեկեւի զրուխը եւ կը համբուրեա մակարը) Շնորհակալութիւն: Ես կ'երթամ:

**ԳԱՆԵՑԷՒԻ.** — Եւ քեզ չնորհակալութիւն, աչքիս լոյսը (Վիժորին): Դու՞ հապա:

**ՎԻԲԴՈՐ.** — Ե՞ս: Ես, կարծեմ, փոքր ինչ փորձած հասկցած եմ Կայ գործ, տուէք, ես պատրաստ եմ:

**ԳԱՆԵՑԷՒԻ.** — «Տուէ՞ք». Ինքդ գափիր և ոչ թէ «տուէք». Ի՞նչ, մենք իշխանաւորներ ենք միթէ: Տուէք հա տուէք, տնակէն. քանի՞ տարեկան ես: Մինք 18—19 տարեկան հասակնուս մէջ, մէկուն բան մը չը հարցուցած, 54 նահանգի մէջ սօցիալիստական շարժում ստեղծեցինք: Իսկ դուք՝ շարունակ «տուէք»: Ո՞ւր էք դուք, ո՞ւր է ձեր նախաձեռնութիւնը, ո՞վ է բազմատանջ Ռուսաստանի տէրը. Իշխանութիւնը թէ դուք: Իշխանութիւն չե՞ս ճանչնար, ապա ուրեմն ինքզինքդ տէր ճանչցիր և սկսիր տէր դաւնալ... Հայեացք մը ձգէ նահանդիդ վրայ, շաբաթէ մը չես կրնար շրջագայել զայն... իսկ ի՞նչ կայ հոս, ձեր քով, ո՞վ կաշխատի գործառաններու մէջ, ո՞վ կը գործէ երիտասարդութեան մէջ: Ո՞չ ոք: Իսկ դու «տուէք հա տուէք»... (կը մէնէ Ֆեօօրը):

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ

**ՖԵԾՕՐ.** — (Գանեկեւը ջնկատեղով) Ժամանակ մը, երբոր խօսք կըլլար ճորտերու աղատութեան մասին, մարդիկ չէին հաւատար: «Անկարեկի բան է, կըսէին, որ ճորտերն աղատուին կալուածատէսերու ձեռքէն»: Բայց աղատուեցան անոնք: Նոյնը և երկաթուղու մասին, երբ այդ մասին լուր տարածուեցաւ, մարդիկ սկսան խնդալ և ըսել. «Անկարեկի բան է, որ կառքը աւանց ձիու քալէ»: Մինչդեռ հրմա կը քալէ: Նոյն բանն է հրմա հողացին խնդիրնալ: Դուք կը խնդար և կըսէք, թէ անկարեկի բան է, որ հող բաժնեն դիւղացիներուն: Բայց երբոր բանի մը մասին խօսուեցաւ, ան պիտի իբաղործուի օր մը չէ օր մը:

ԳԱՆՏԵԿԵՒ. — Ո՞վ սկիափ հող բաժնէ զիւղացիներուն :

ՖԵՏՈՐ. — (Նայելով Գանտեկեւին) Ցարը, ո՞վ :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Ե՞րբ :

ՖԵՏՈՐ. — Կըսեն՝ շուտով :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Հապա եթէ շուտով չտայ, այն ժամանակ :

ՖԵՏՈՐ. — Այն ժամանակ, օրինակ . . . (ծոծրակը թերելով) Ի՞նչ կրնանք ընել :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Ի՞նչ ըսել է՝ «ի՞նչ կրնանք ընել» : Զէ՞ որ ուտել պէտք է, երախաները կերակրել պէտք է . . . Հապա ի՞նչպէս կերակրել՝ առանց հողի . . . Անօթի՞ մեռնին . . .

ՖԵՏՈՐ. — Ի՞նչ ընենք. երբ որ և է միջոց չկայ, հարկաւ անօթի կը մեռնին :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Որեւէ միջոց չկայ, կըսես, բայց արդեօք միջոցներ փնտուած ես :

ՖԵՏՈՐ. — Հարկաւ ու այն ալ ինչպէս . . .

ԳԱՆՏԵԿԵՒ. — Փնտուած էք . . . հըմ . . . Եկուր մէկտեղ վնասունք : Դու նախ և առաջ ըսէ ինձ, թէ զիւղացուն համար հա՞ւն է մեծարժէք, թէ հողը :

ՖԵՏՈՐ. — (Քրցալով) Բան ըսիր հա՛ :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Զէ՛, պատախանէ ինձ, ո՞րն է մեծարժէք՝ հա՞ւը, թէ հողը :

ՖԵՏՈՐ. — Անշուշտ հողը :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Իսկ ես կըսեմ՝ ո՛չ, հաւն աւելի մեծ արժէք ունի :

ՖԵՏՈՐ. — Ես ալ հակտուակը կը պնդեմ, հողն աւելի մեծարժէք է :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Բանի որ այդպէս է, լսէ : Զեր բակին մէջ հաւդ կը քալէ . յանկարծ չար մարդ մը կը բունէ հաւդ՝ կը տանէ : Ի՞նչ կը նես այդ մարդուն :

ՖԵՏՈՐ. — Պարզ բան է, որ ետեւէն վաղերով կը բոնեմ և հաւակը խլեմ իրմէն :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Հապա եթէ չըտա՞ :

ՖԵՏՈՐ. — Կսկսիմ կոռոիլ հետը :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Հապա եթէ ան քեզմէ ուժել ըլլա՞յ :

ՖԵՏՈՐ. — Դրացիներս օգնութեան կը կտնչեմ :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Աղէկ։ Հիմա վայրկեան մը ննթաղրենք, թէ զու՝ փոխանակ այդպէս վարուելու դացիր հանգիստ պառկար, ոպասեւով որ գիւղապետն երթայ և դատաստան ընէ . . .

ՖԵՏՈՐ. — (Խնդալով) Ի՞նչ կըսես, այդպէս բան կ'ըլլա՞յ . . .

ԳԱՆՏԵԿԵՒ. — Շատ աղէկ։ Հիմա ուրիշ բան մ'ալ : Բոէ ինձ, հողը որման է, կալուածատիրո՞ջը, թէ գիւղացունը, իսկապէս որուն պիտի պատկանի ան :

ՖԵՏՈՐ. — Մեր, այօնքն զիւղացիներուու դատողութեաւը, հողը՝ Աստուծոյ հողը պէտք է պատկանի զայն մշակողներուն, անոր վրայ աշխատողներուն . . .

ԳԱՆՏԵԿԵՒ. — Հապա այդ հողն ինչպէս է անցած կալուածատիրոջ ձեռքը, Աստուծուած է պարգեւած անոնց, թէ աննաք ըսնի ուժով տիրացոծ են :

ՖԵՏՈՐ. — Ի հարկէ, բանի ուժով . . . այդ ձևարիս է :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Այսինքն ի՞նչպէս բոնի ուժով, արդեօք այն չար մարդուն պէս, որ քու հաւգ առած կը տանէք :

ՖԵՏՈՐ. — Այս :

ԳԱՆՏԵԿԵՒ. — Շատ բարի : Հիմա պարզենք այդ խնդիրը : Ի՞նչպէս կըլլայ որ, երբ մէկը հաւդ կը խլէ՝ կը հւատակնդես զայն, կոռի կը բոնուխ հեաը, դրացիները օգնութեան կը կանչես, — բայց երբ հն լդ կը խլեն, կերթաս անհոդ կը պառկիս եւ կսպասես, որ ուժիները գանի եւ հող տան քեզ : Փոխանակ սեփական միջոցներով քու բարիքը ապահովելու, յոյսդ կը դնես ուրիշներու վրայ : Հիմա ըսէ ինձ, ո՞րն է մեծարժէք քեզ համար, — հա՞ւը, թէ հողը . . .

ՖԵՏՈՐ. — (Քննկաւած) Ա՛—ախ (Զենիլ իր կողին զարթելով) զու խարեցիր զիս, եղբայր . . . խելօք մարդ մը կերեւաս . . .

ԳԱՆՏԵԿԵՒ. — Ոչ թէ խարեցիր քեզ, հապա ձևարտա թիւնն ըսի, բուն ձևարտութիւնը : Ես ալ գիւղացի եմ եւ գիւնձ այդ բոլորը : Ուրիշի վրայ յոյս դնելու չէ, մեր յոյսը մեր վրայ պիտի ըլլայ . . .

ԼիքԱ. — (Զանգի ձայն կը լսուի) Հայրիկն եկաւ :

ՖԵՏՈՐ. — Երթամ զուուը բանամ : (Կերպայ )

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ

ՎԻՔԻԹՈՐ.— Դուք շատ գեղեցիկ դաս մը տուիք մեզ, թէ ինչպէս խօսելու է զիւղացուն հետ։ Քանի քանի անդամներ խօսածեմ անոր հետ, սակայն չէի զիսեր թէ ինչպէս խորսակել այդ յարակայ ժայռը։

ԳԱՆՑԻԵՒԻ.— Ոչինչ այնքան դիւրին չէ, որքան այդ վիսրուն ժայռի խորսակելը. միայն զիսնալու է, թէ ինչպէս մօտենալ անոր։

ԼԻԶԱՄ.— Հայրս կուգայ. թերեւս հոս ալ մանէ, երթանք իմ սենեակը։

ԳԱՆՑԻԵՒԻ.— Խօսակցութեան բանուելով չկրցայ նոյն իսկ հարցնել, թէ ո՞վ է ձեր հայրը եւ ինչ է ձեր մականունը։

ՎԻՔԻԹՈՐ.— Մեր մականունն է երօվ։

ԳԱՆՑԻԵՒԻ.— Ծանօթ մականունն է. Ժամանակին ծանօթ մ'ունէի երշով։

ՎԻՔԻԹՈՐ.— Այս, թերեւս դուք ճանչնաք զինքը։ Ես ալ ժամանակ մը յեղափոխական էք։ Բանտարկուածէ նոյն իսկ։

ԳԱՆՑԻԵՒԻ.— Ինչ գործի համար էր լանտարկուած։

ՎԻՔԻԹՈՐ.— 193ի գործին համար . . .

ԳԱՆՑԻԵՒԻ.— ( Եսած տեղեւ վեր նետուելով ) Ի՞նչ կըսէք, Միացիլը շրլամ։

ՎԻՔԻԹՈՐ.— Այս, հայրս կը կոչուի Միխայիլ Եկորօվիչ Երշօվ։

ԳԱՆՑԻԵՒԻ.— Աստուած իմ, մանք հին ընկերներ ենք, հին բարեկամներ։ Մէկտեղ ենք շրջած ժողովրդին մէջ, մէկտեղ քարոզած մէկտեղ բանտարկուած։ Ու՞ր է ինքը, ու՞ր է. կուղեմ տեսնել զինքը։ ( Կը մսնէ Երշօվը )։

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆԵՒՉՈՐՈՐԴ

ԵՐՇՈՎ.— ( Զնկատելով Գանձեւը «ՕՍՎՈՊՈՃԻԵՆԻ», ի մոկ համար կուտայ Վիժրօյին ) Ահա՛, Վիքոր . . . ( Տեսնելով Գանձեւը, որ յամառ ու ակնապիշ յուն կը նայի։ Կը կանգնի, զարմացած կը նայի եւ յայլ մը կառնէ դիսի ան )։

ԳԱՆՑԻԵՒԻ.— Ճանչցա՞ր :

ԵՐՇՈՎ.— Աստուած իմ . . . Անարէլը . . .

ԳԱՆՑԻԵՒԻ.— Անարէլ Դանաէւ ( Զեռիլ կը մեկնէ )։ Բարեւ, բարեւ, Միխայիլ։

ԵՐՇՈՎ.— Տէր Աստուած, ո՞վ կսպասէր ( կը գրիախառնուին, ) ինչպէս, որտեղէն :

ԳԱՆՑԻԵՒԻ.— Միւս աշխարհքէն :

ԵՐՇՈՎ.— Երբ աղատեցին քեզ :

ԳԱՆՑԻԵՒԻ.— Ոչ ոք աղատած չէ զիս . . . ես ինքս աղատեցի զի զիս :

ԵՐՇՈՎ.— ( Ծշուկով ) Վախա՞ր :

ԳԱՆՑԻԵՒԻ.— Այս, վեց տարի է, ահա, որ ծածուկ կը պատախմ Ռուսաստան, զիս բերին զաւակներուդ քով պահուելու :

ԵՐՇՈՎ.— Այդպէս . . . որո՞ւն մտքէն կանցնէր :

ԳԱՆՑԻԵՒԻ.— Այդ թողնենք։ Եկուր խօսակցինք քիչ մը, սակայն սրաւաբաց խօսինք :

ԼԻԶԱՄ.— Մենք երթանք, Վիքթօ՛ր ( Վիժրօ և Լիզա կերպան )։

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆԵՒՅԵՐՈՐԴ

ԵՐՇՈՎ.— Դէհ, հիմտ խօսիր, սիրելի՛ս . . . ի՞նչ կայ ինչ չկայ . . . ինչպէս կապլէիր, ինչպէս կը տանէիր ծանր խաչդ . . . 30 տարիէ չենք աեմնուած :

ԳԱՆՑԻԵՒԻ.— Ինչ պատմնմ, իմ պատմութիւնը շատ կարձառաօտէ . . .

ԵՐՇՈՎ.— Առողջութիւնդ ինչպէս է։ Նայուածքդ տակաւին աշխոյժ է։

ԳԱՆՑԻԵՒԻ.— 25 տարի պետական հացով ապրովը առողջ չըլլելա՞ր հապա :

ԵՐՇՈՎ.— Է՛, պատմէ տեսնանք թէ ինչպէս կրցար վախչիւ :

ԳԱՆՑԻԵՒԻ.— Փախչիւը հիմա գժուար բան չէ։ Գլուխդ կառ-

նես՝ կը քալես։ Դու քու մասին պատմէ, եղբա՛յր, ինչպէ՞ս կապ-  
րիս, ինչ կընես...

ԵՐՇՈՎ. — Ինչ պատմեմ իմ մասին։ Իմ պատմութիւնն ալ եր-  
կար չէ։ Ինչպէս կը տեսնաս, ահա... օրինականացած, լեկալած  
եմ։ Կապրիմ աղայի պէս։ Կին ունէի՝ մեռաւ... Ունիմ երկու դա-  
ւակ, կրթութիւն տուի... կարծեմ աղնիւ տղաք են...

ԳԱՆՏԵԼԵՒ. — Դու քու մասին տեղեկութիւններ տուր, եղ-  
բայր, ինչ կընես, այն ըսէ... .

ԵՐՇՈՎ. — Հանրային ծառայութեան մէջ եմ...

ԳԱՆՏԵԼԵՒ. — Ուրիշ։

ԵՐՇՈՎ. — Ուրիշ ալ ինչ կուզես... հիմասեփականատէր մարդ  
եմ։ Երբեմն երբեմն աղատամիտ շշուկներ կը հանեմ...

ԳԱՆՏԵԼԵՒ. — Այդպէս ուրեմն (Պարար) ... Այդ բաւական  
չէ, քեզմէն ուրիշ բան կապասէի ես...

ԵՐՇՈՎ. — Այս', եղբայր պատուական, ևս ալ ինձմէն ատկէ  
աւելի կապասէի, բայց չեղաւ... բան մ'ալ կարելի չէ ընել...

ԳԱՆՏԵԼԵՒ. — Ինչպէս, կարելի չէ, կըսես, ևս այդ ըսուր  
դուն ես, Միխայիլ...

ԵՐՇՈՎ. — Ես, այս'։

ԳԱՆՏԵԼԵՒ. — Ամօթ։

ԵՐՇՈՎ. — Ես, եղբա՛յր, մի մեղագրեր զիս։ Խօսելը դիւրին է։  
Դու ամբողջ 25 տարի մեր ժամանակէն դուրս ապրեցար. եթէ հոս  
ըլլայիր, 15—20 տարուան այս փոթորկալից շրջանին մէջ, հիմա  
ուրիշ լիզուով պիտի խօսէիր հետո։ Գիտե՞ս արդեօք ինչեր քաշե-  
ցինք։ Մարդու կեանքը կաթիլ կաթիլ կը ծորէր... Սմենուրեք  
մառախուղ, հիասթափութիւն, անհաւատարմութիւն, դաւաճա-  
նութիւն... զիւրին բան չէր այդ միջոցները հաւատք սրահպանե-  
լը։ Հարկ եղաւ քաշուիլ, կծկուիլ խեցիին մէջ, չափ դնել եռան-  
դին, բաւականանալ խոչորացոյցային դորեկրով եւ այդ փոքրիկ  
գործն ալ լոիկ մնջիկ կատարել... հարկ եղաւ խոնարհուիլ, ճնշել  
սեփական սիրառ... եւ եթէ մենք, այդ մրրկայոյզ շրջանին մէջ  
ապրողներս, պահպանած ենք գոնէ կայծ մը, ատոր մէջ ալ մեծ  
հերոսութիւն կը պարունակուի... .

ԳԱՆՏԵԼԵՒ. — (Խոնարին զրուխ տաղով) Ողջոյն քեզ մինչև գետին,  
ով փոքրիկ գործի մեծ հերոս։ Հիմա լսէ, բարեկամ, մենք ալ հնա  
ժամանակի և տարածութեան շրջանէն դուրս չէինք ապրեր։ մենք  
ալ նոյն այդ դառնութիւնը կ'զգայինք... Մեղմէն ալ շատերը դա-  
սալիք եղան... Շատերը մինչև անգամ աստիճաններու և պատուա-  
նշաններու տիրացան... բայց ոչ բոլորը։ Հին բանակը միաց անը-  
կուն։ Մենք կ'սպասէինք. մենք կը հաւատայինք և ամեն օր, ամեն  
ժամ ականջներս սրած կ'սպասէինք, թէ ե՞րբ պիտի հնչէ մարտա-  
հրաւէրը։ Եւ երբ հնչեց ահեղ կուռի սրբազնն կոչը՝ մենք հրապա-  
րակ իջանք մեր վաղեմի վեհապանծ դրօչով, նախկին հաւատքով  
կուռի դաշտը խոյացանք։ Հոյն հանդիպեցանք մենք երիտասարդու-  
թեան, որ լիսակրա արձադանքեց մեր կոչին, մենք հանդիպեցանք  
նոր գիւղացիութեանը, նոր բանուրութեան... Հասա դու, ծե-  
րուկ, դո՞ւ ի՞նչ ըրիր, երբ դառնութեան օրերն անցան... Դէս,  
պատախան տուր... .

ԵՐՇՈՎ. — (Գլխիկոր կանգնած) Պատասխան չունիմ... Հիմա  
նոր ժամանակներ են նոր պահանջներով... Հիմա ո՛չ մեղի կը հաս-  
կընան, ո՛չ ալ մենք կը հասկնանք անսնց... .

ԳԱՆՏԵԼԵՒ. — Միսալ է. կը հասկնան (Պարար)։ Այ ծերո՛ւկ, վրադ-  
նայիր անգամ մը... ինչքա՞ն կեանք ունիս։ Դու պիտի մեռնիս  
անկողնիդ մէջ։ Ինչպէս որ շունը կը սատկի իր որջին մէջ... Ամօթ-  
է, ամօթ... Պատերազմի Ժամանակ սեփական անկողնի մէջ մեռ-  
նիլ... Ո՞հ... պատերազմի դաշտին մէջ պէտք է մեռնիլ... Զէ որ  
դու հին յեղափոխական դնդի զինուրն ես... .

ԵՐՇՈՎ. — (Չեոյք յնեկով անոր ուսին) Լսէ՛, բարեկամ։ Դու  
թրթուացուցիր իմ սրտիս ամենափափուկ, ամենաստանչող լարերը...  
Մի մեղագրեր զիս... Ես... չեմ դաւաճանած... Սատուած ալ  
գիտէ, որ ես իմ հոգուս խորերը պահպանած եմ հախկին բոլոր սրբ-  
ութիւնները... Ես տակաւին ընդունակ եմ հրաժարուելու հոգիս  
պաշարով բոլոր թուլութիւններէն և... կրկին մանել կուռողներու-  
շարքը, երբոր մարտի փողն հնչէ... .

ԳԱՆՏԵԼԵՒ. — Այդ փողն արդէն հնչած է... Հիմա ծերերը դործ  
ունին և մեծ գործ... .

ԵՐՇՈՎ. — (Կը գրիկ զայն) Միրելի Անտրէյ, կ'զգամ որ ուսերէս

վար կ'ինայ ամբողջ քառորդ դար : Կ'զգամ որ կրծքիս տակ կ'սկսի բարախմել նախսկին սիրաս... եթէ ծերերու համար ալ դործ կայ, այն ժամանակ մենք, ծերերս ալ ցոյց կուտամք մեզ : Կ'աղաքն, սպասէ հոս, ես տղաքը տեսնամ անգամ մը (անապաշանօֆ դուռ կ'երբայ) :

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆՈՒՎԵՑԵՐՈՐԴ

ԳԱՆՑԵՔԻ .— (Կանգնած և մտագրադ: Յուզուած) Հին գնդի զինառորը ցնցուեցաւ...

ՖԵՇՕՐ .— (Ներս մտնելով զգուշորհամբ կը մօտենայ Գանձելին, խորնդաւոր կերպով կը դպչի անոր քերին ու կ'ըսէ) Բարեկամ:

ԳԱՆՑԵՔԻ .— Հա՛, ինչ կուզես :

ՖԵՇՕՐ .— Դու ո՞վ ես :

ԳԱՆՑԵՔԻ .— Ես գիւղացի մ'եմ, եղբա՛յը, բատոր համար ալ ծանօթ եմ գիւղացոց ցաւերուն :

ՖԵՇՕՐ .— (Ծշուկով) Դու կ'ըսէիր, թէ պէտք չէ ուրիշի վրայ ցոյս դնել, այլ պէտք է սեփական ուժին վաստահիլ... Դու լսած ես Բօդղացոց պատմութիւնը :

ԳԱՆՑԵՔԻ .— Ոչ միայն լսած եմ, հապա ինքս անձամբ հոն էի : Եթէ կուզես, պատմեմ, թէ ինչպէս կը գործէին Բօղավցիները :

ՖԵՇՕՐ .— Պատմէ տեսնամ... (Կը նսի: Հապճէպով ներս կը մտնէ Երշովը):

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ

ԵՐՇՈՎ .— (Շփորուած) Անտրէ՛յ, ժամանարմները շրջապատած են տուներնիս : Ի՞նչ ընել պէտք է...

ԳԱՆՑԵՔԻ .— Արդէ՛ն... Դրացու տունն անցնելու դուռ մը բան մը չկա՞յ :

ԵՐՇՈՎ .— Զեայ :

ԳԱՆՑԵՔԻ .— (Քիչ մը մտածելէ յետոյ դառնալով Ֆեշօրին. կը սրուլի) Լո՛, եղբա՛յը : Լաւ գիտցիր որ ես հաւասար և արդարու-

րութեամբ ծառայած եմ գիւղացի ժողովրդին ամբողջ 30 տարի և, ահա, ասոր համար ալ զիս կը հալածէին, կը տանջէին, բանտերու մէջ և Սիսկիրի խորերը կը փակցնէին... Հիմա ալ ժամանարմները նուրին եկած են զիս ձերբակալելու : 0՞ն, ուրեմն, ծառայութիւն մ'ալ դու ըրէ ինձ, եղբա՛յը սիրելի, փրկէ զիս :

ՖԵՇՕՐ .— (Յուզուած) Լա՛ւ, ինչո՞ւ չէ, քանի որ դու ժողովրդի բարեկամն ես...

ԳԱՆՑԵՔԻ .— Ուրեմն, հանէ իսկայն կիսամուշտակի, թաղիքէ սոսամաններդ, գլխարկդ և տուր ինծի, իսկ դու կը պառկիս վառարանին վրայ : Ես կը ձեւանամ դլխաւոր դռնապան, իսկ դու, եթէ քեզ հարցաքննեն, կ'ըսես թէ փոքր դռնապանն ես և միշտ «չեմ գիտեր»ով կը պատասխանես . հասկցա՞ր (ուժզին զանգականառութիւն) ... Դէհ, շտապէ ...

ՖԵՇՕՐ .— (Դողրոցուն ձեռից մակներով անոր) Քանի որ այդպէս է... ա՛ռ, ահաւասիկ (շտապով կը հանէ խնդրուածները եւ կուտայ Գանձելին) :

ԳԱՆՑԵՔԻ .— (Կը հազնուի, կ'առնէ մնութ եւ կը դիմէ դեպի դուր: Երշովին) Խորհուրդ մը միայն — մի՛ այլայլիր... Հանդիսա... Տղաքը տո՞ւնն են...

ՖԵՇՕՐ .— Ոչ, անոնք գնացին.

(Գանձելու, մնութ ձեռիլ, դուրս կ'երբայ, Ֆեշօրն ալ եւեւին: Երշորոյ զանգականառութիւն: Երշովը սեղանին առցել նստելով կը խորապելով լընթեցանութեան մեջ: Երկարաւել դարա (բառուած): Կը մըսնեն ժանարմներու զնդապելը, երկու ժանարմն եւ Գանձելու՝ մնութ ձեռիլ):

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ

ՃԱՆՑԱՐՄՆԵՐՈՒ ԳՆԴԱՊԵՏ .— Հո՞ս կը մնայ Միկսայի Եկորու վիզ Երշովը :

ԵՐՇՈՎ .— Ես եմ, ինչ կը կամիք :

ՃԱՆՑ . ԳՆԴԱՊ .— Ինձ հրամայուած է խուզարկել այս տունը : Հոս է ապաստանած տաժանակիր աքսորէն վախսած քաղաքական յանցուոր մը :

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Պատրաստ եմ ձեր ծառայութեան, ձերդ վսեմութիւն:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Թողլ տուէք նկատել, որ ես չեմ սխալուիր: Ժամ մը առաջ հոս է եկած փախստականը ուսանող լովցովին հետ: Լովցովը մինակ դուրս գալով ձերբակալուած է:

**ԵՐԵՇՈՎ.** — Կը կրկնեմ, որ դուք կը սխալիք... Այնուամենայնիւ կրկնաք խուզարկել:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. Պիտի խուզարկենք, այս'... (Սևեռակը այս անցընեղով, Գանձեւին) Դու այս տան դռնապահնն ես:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — (Զինուորական ողջոյն տաղով) Հրամար էք ձերդ վսեմութիւն:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Պահ մը առաջ ով եկաւ հոս:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Չեմ գիտեր, ձերդ վսեմութիւն:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Ինչպէս չես գիտեր. չէ՞ որ դուն էիր դուռը բացողը:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Հրամար էք, ձերդ վսեմութիւն

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Ուրեմն ով եկաւ հոս:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Չեմ գիտեր, ձերդ վսեմութիւն:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Ապօւշ արարած (կը մէսածէ): Այնուամենայնիւ (Երշովին) Դուք, կաղաչեմ, զնացէք միւս սենեակը (ժանտարմին) Գնա իր հետ: (Ժանտարմն ու Երշովը կ'երբան):

## ՏԵՍԻԼ ՏԱՍՆՈՒԻՆՆԵՐՈՐԴ

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — (Կը մօսենայ Գանձեւին) Ինչպէս կ'երեւայ դու զինուորական ծառայութիւն ըլլած ես:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Հրամար էք, ձերդ վսեմութիւն: Երեք կայսեր ծառայած եմ:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Պատերազմներու մէջ ալ եղած ես:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Հրամար էք, ձերդ վսեմութիւն: Եղած եմ և երկու հատ ալ վերք եմ ստացած:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Ապրիս, կտրի՛մ:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Լոէ՛ ուրեմն, բարեկամ: Տեսակ մը մարդ կան հիմա, որ ամեն կողմ խռովութիւն կը սերմանեն... Անոնք կաշառուած են մեր թշնամիներէն — հայոցմէն, լեհերէն, հրեաներէն և մեր թագաւորին գէմ կը գործեն, հասկցա՞ր ինչ կ'ըսեմ...

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Հրամար էք, ձերդ վսեմութիւն... ներքին թըշնամիները...

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Այս, այս... զանոնք բռնողը մեծ պարգև պիտի ստանայ...

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Պատրաստ եմ ձեր ծառայութեան, ձերդ վսեմութիւն:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Շատ աղէկ: Հիմա ըսէ ինձ, այս իրիկուն հոս ծերունիմը եկա՞ւ: Անա այդ ծերունին է ներքին թշնամին...

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Չեմ գիտեր, ձերդ վսեմութիւն: Ես ամբողջ իրիկունը դրացու դռնապահնին քով էի, թուղթ կը խաղալինք, ուստի չեմ կրնար գիտնալ, թէ մարդ եկած է հոս արդեօք... սակայն գուք կրնաք վստահ ըլլալ, ձերդ վսեմութիւն, որ այդ ներքին թշնամին գետնին տակ ալ անցած ըլլայ՝ պիտի գտնինք զինքը (խիս եռանդուն) եթէ հոս ալ չիգտնանք, հոգ չէ, դըրացիներու տուները պիտի գտնինք: Ներքին թշնամին խորամանկ կը լլայ, ձերդ վսեմութիւն թերեւս մօտի տուները պահուած ըլլայ: Մէնք որ հոն թուղթ կը խաղալինք, ես իմ աչքով տեսայ որ երկու հոգի նախասենեակէն անցան, մէկը պաշտիկով էր... բայց հոգ չէ, անոնք մեր ձեռքէն աղատուելու չեն... մինք գետնի տակէն կը հանենք զանոնք...

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Դու ինքդ տեսա՞ր անոնց հոն մտնելը:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Հրամար էք, ձերդ վսեմութիւն, ձիշտ այնպէս, ինչպէս որ հիմա ձեզ կը սենենեմ:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — Այդ ո՞ր տունն է:

**ԳԱՆՏԵԼԵՒԻ.** — Թիւ երեք տունը, ձերդ վսեմութիւն:

**ԺԱՆՏ.** ԳԵՂԱՊ. — (Կը մէսածէ: Ժանտարմին) Իվանո՛վ, զնա այս մարդուն հետ թիւ երեք տունը եւ հոն ստամէ, մինչեւ


որ մենք ալ գանք . մարդ չթողնես դուրս ելնէ : (Գաևիկելին) Իսկ  
դու , բարեկամ , զնա ասոր հետ , տունը ցցուր , ուր որ այն մար-  
դիկը մտած էին , եւ ինքդ հոս եկուր թիւ երեք տան զոնապա-  
նին հետ . . . հասկցա՞ր : Քեզ աեսնեմ , յոյսու դուն ես :

ԴԱՆՏԵԼԻ . — (Զինուորական եղանակով զրոխ տարով) Պատրաստ  
եմ ձեր ծառայութեան , ձերդ վսեմութիւն :

(Գաևիկելը եւ Ժանտամը դուրս կ'երան) :

ՎԱՐԱԴՈՅՐ





ՀՄԱՅԵԱԿ ԱՐԱՄԵԱՆՑԻ (Մ. Տ. Շահումյան)

ԳՐԱԿԱՆ ԵՐԿԵՐԸ

1. Քիւր Պել, Բ. Տպագրութիւն . . . . .	Գին 2 դրշ. — փառա
2. Արամը, Բ. Տպագրութիւն . . . . .	» 3 » 10 »
3. Անասուածները . . . . .	» 5 » — »
4. Մերձեցում . . . . .	» 2 » 20 »
5. Դաս . . . . .	» 1 » 10 »
6. Սեւ հարամին . . . . .	» 1 » 10 »
7. Հնչակ . . . . .	» 1 » 10 »
8. Քրդերը Տաճկա-Հայտատանում . . . . .	» 10 » — »
9. Թիւրքիոյ ընդդիմադիր տարրերը . . . . .	» 1 » 20 »
10. Կարչին Սօցիալ-Տեխնորաբները, քարզմ. Պրաֆիկ »	1 » 20 »
11. Գիւղական ուսուցչի ձայնը, քարզմ. Դարանաժեկի 2 »	— »
12. Խմչ է հայրենինը . . . քարզմ. Վասիլեսի 2 »	— »
13. Փախտականը . . . քարզմ. Ան-սկիյի 2 »	— »
14. Հերոսներիներ (Ընդ մամլով) . . . . .	» 3 » — »

ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԼԱԾ ԵՆ ՀԵՏԵՒԵԱՆԵՐԸ

15. Արմենունի Ֆադրայ,
16. Շեյխ Մամուռ եւ իր դերը Հայտատանում,
17. Թափառականի վերջին օրերը,
18. Ալիբներու աղջիկը,
19. Սահապարտները անտառի մեջ,
20. Տիմար հովիններ.
21. Ճագառութեան սեմին վրայ,
22. Վրեժ Քաղիմակեղուի:

Եւ ուրիշ անժիպ երկեր, որոնք հետզինք պիտի սպանին:

Գրենու պահեստը կը գտնուի Կ. Պոլիս, Յովիաննես  
Գրլընեանի գրատունը, Զահմանքը եօգութու, № 25 :

0024022

2013



